

ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑՈՒ ԾՐԱԳԻՐԸ ԱԶԳԻ ՀՈԳԵՒՈՐ ՎԵՐԱԾՆՍԴԻ ՈՐՊԵՍ ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ՑԱՐԱՑՈՅՑԻ ՎԵՐԱԿԱՆԳՄԱՆ ՓՈՐՁ

Մխիթար իր միաբանութիւնը յղացաւ՝ իր ժամանակի «հայ ժողովուրդի հոգեմտաւոր կարօսութիւններէն» եւ Մխիթարի գծած առաքելական գործունեութիւնը ծնաւ «հայ ժողովուրդի հոգեմտաւոր լուսաւորութեան համար»:

Մխիթար վարդապետի ներշնչումն էր ասիկա, իր Քարիզման էր, իր փափաքը եւ իր հիմնական ուղեգիծը...

Մխիթար Վարդապետի ոգեշնչումը, սակայն, կուգար իր պաշտելի ժողովուրդի սերէն, անոր կրօնական ու ազգային դարաւոր արձանիքներէն, անոր կարիքներէն։ Այդ ներշնչումն զապանակուած՝ իր Միաբանութեան իրը նկարադրոցը տուաւ «Հայկական Ողին» ... Պատմական իրողութիւն մըն է, քէ ազգերու կեանքին մէջ՝ գրիչին աւելի դեր վերապահուած է, քան սուրին։

Մխիթար լաւ ծանօթ է այս թշմարտութեան։ Եւ իր Միաբանութեան համար գծած առաքելական դաշտը – հայ ժողովուրդի հոգեմտաւոր լուսաւորութեան գործը – կը պահանջէր ուսումնագիտական այդ կեանքը։

Հ. Տաճատ Վ.րդ. Եարտըմեան

«Մխիթարեան գաղափարական եւ Մխիթարեան ինքնութիւն» Հ. Տաճատ Եարտըմեանի աշխատութիւնից ընթերցողի ուշադրութեանը ներկայացուած քաղուածքը ընութագրում է Հայ ազգի հոգեւոր վերածննդի Մխիթար Մերսաստացու ծրագրի բուն էութիւնն ու նրա հիմնած Միաբանութեան գործունչութեան նպատակամիտուածութիւնը¹։

1 ԵԱ.ԲՏԸՆ. Հ. Տ., Մխիթարեան գաղափարական եւ Մխիթարեան իմբանութիւն, Ս. Ղազար, Վեմետիկ 1994, 50-51։

Հայ ազգի հոգեմատաւոր վերելքի համար Մխիթարի կազմած ծրագիրը արդէն երեք դար կենսագործում է նրա հիմնադրամ Մխիթարյանութիւնը, որի իւրաքանչիւր անդամն առ այսօր աշխարհին ներկայանում է որպէս «անոր հաւատաւոր գաղափարակիցը եւ սպասարկուեց»²: Մերաստացու ծրագրի բուն էութիւնն ու նպատակամիտուածութիւնն էր հայ ազգի արժանապատուութեան բարձրացումը, ինչը, յատկապէս ազգային պետականութեան չգոյութեան պայմաններում, հնարաւոր էր միմիայն հայ ազգի մշակութային աւանդութեան պահպանը՝ ուղարկեած առաջարկութեան միջոցով:

* * *

Մշակոյթը ազգի հոգեւոր ներունակութեան բացայատման
ամենակարեւոր միջոցն ու միաժամանակ՝ մշակութաստեղծ տար-
բեր ձեւերի միջոցով կուտակուող ազգի հոգեւոր փորձի պահոցն
է, պատմութեան մէջ սեփական «նախասկզբի» գիտակցման պայ-
մանն ու արդիւնքը: Մշակոյթը ազգի քաղաքակրթուածութեան
աստիճանի ամենահաւասարի ցուցիչն է, նրա հոգեբարոյական
նկարագրի լաւագոյն բնութագրումը, պատմական գոյութեան ի-
րաւունքի «օրինականացման» միակ կառուցակարգը: Հէնց մշա-
կոյթի մէջ է արտայայտում ազգին յատուկ Պատմութեան ըմբո-
նումը, այն է՝ պատմական տարածութեան մէջ սեփական հնարա-
ւորութիւնների սահմանումը: Ազգի մշակոյթի հիմքում ընկած
են պատմականօրէն ձեւակերպուած նոյն ազգի կենսական կողմ-
նորոշումները, աշխարհագլացողութեան տարատեսակը, որոնք
խորհրդանշականօրէն արտայայտում են նոյն ազգի ինքնագի-
տակցութեան մակարդակը: Մշակոյթն ապահովում է ազգի մի-
ասնականութեան համար անհրաժեշտ հոգեւոր կապը, դրանով
իսկ ակտիւացնելով ժողովրդի պատմական յիշողութիւնը: Ազգա-
յին մշակոյթի արժէքները համայարաբերակցուում են տուեալ
մշակոյթի կրողների էմոցիոնալ կարգի հետ, ու միայն այդ ար-
ժէքները ստեղծած ժողովրդի պատմական յիշողութիւնն է որո-
շակի իմաստ հաղորդում դրանց: Ազգի կենսունակութիւնն ու
շակի իմաստ հաղորդում դրանց:

2 УГН, 50:

գին ծնունդ տուած էթնոսի նախատիպերի ոյժով: Մշակոյթը սեփական նկարագրի, ինչը հոգեբարոյական է՝ ըստ էռթեան, ինքնատիպութեան մի ազգի գիտակցման արդիւնքն է:

Հայ մշակոյթին, որպէս ազգակազմիչ գործօնի, բնորոշ է պատմական զարգացման անընդմէջութիւնը: Քաղաքակրթութեան տարբեր ժամանակաշրջաններում հայ մշակոյթը ծաւալել է իր ներքին կարողականութիւնը եւ հասարակական կեանքի կազմակերպման համազգային համընդհանուր ձեւերը՝ դրանով իսկ հաւաստելով հայ ժողովրդի անընդմէջ գոյութիւնն իր պատմական հայրենիքում (Հայկական Բարձրաւանդակում):

Հայ ազգի ձեւաւորումը տեղի է ունեցել հնագոյն պետական կազմաւորումների ժամանակաշրջանում: Իր պատմութեան ողջ ընթացքում հայ ազգը շարունակաբար ստեղծել կուտակել եւ փոխազորպել է սեփական մշակութաստեղծ գործունէութեան բազմազան ձեւեր (դրական լեզու եւ գրականութիւն, փիլիսոփայութիւն եւ գիտութիւն, արուեստ եւ ճարտարապետութիւն, հանրային կեանքի իրաւական կազմակերպում եւ հասարակական հաստատութիւններ, որոնցից քրիստոնէական շրջանում ամենակարեւորը Հայ Առաքելական եկեղեցին էր, ազգային մշակոյթի շարունակականութիւնն ապահովող գիտակրթական համակարգ):⁴

Դարեր շարունակ հայ ազգի կենսագործունէութիւնը իրականացուել է նրա ստեղծած մշակոյթի բազմազան ձեւերի մէջ: Հայ ազգային մշակոյթի բազմադարեան պատմութեան մէջ առանձնացում է զրա աննախադէպ վերելքի երեք փուլ՝ Ոսկեդար կամ Լուսաւորութեան դարաշրջան կոչուող անցում Անտիկ շրջանից դէպի Միջնադարը (Յ. դար), Արծաթէ դար կոչուող զարգացած աւատատիրութեան շրջափուլ (Թ.-ԺԴ.) եւ Հայկական վերածնունդ կոչուող շրջափուլ (ԺՀ. դարավերջ-ԺԹ. դար):⁵

3 ՄԻՐՈՒՄԵԱՆ, Ռ., Խորէմ Աշքեամ, («Խմաստակրք Հայոց» մատենագիրը, ՀՀ ԳԱԱ «Գիտութիւն» հրտ., Երևան 2015, 108-111: Նոյն, Անաթիա Շիրակացին եւ միջնադարեան հայ հոգեւոր մշակոյթը-Հասարակագիտական միտքը արդի ժամանակաշրջանում, Երոպիին, Երևան 2012, 32-33:

4 ԳԵՂՐԳԵԱՆ, Հ., Ազգ, ազգային մշակոյթ, ազգային պետութիւն, ի Փիլիսոփայութիւն. պատմութիւն, մշակոյթ, ՀՀ ԳԱԱ «Գիտութիւն» հրտ., Երևան 2005, 445-448:

5 МИРУМЯН, Р., Человеческое измерение в современной системе образования (политико-философский аспект). – Psychology of the 21st century: theory, practice

Ազգի հոգեւոր կեանքի երկու հզօր գործօններով՝ հայոց թագաւոր Տրդատ Գ. Մեծի կողմից Հայաստանում քրիստոնէութեան հաստատմամբ (301) եւ վարդապետ Մեսրոպ Մաշտոցի կողմից հայ դպրութեան ստեղծմամբ (405) պայմանաւորուած Ոսկեղարում հայ հոգեւոր մշակոյթի աննախադէպ ծաւալումը կանխորոշել է ազգի մշակութային տիեզերքի սահմաններն ու հայ ազգի մշակութային զարգացման ուղղուածութիւնը:

Յայտնի պատմական եւ քաղաքական պայմանների պատճառով երկար ժամանակով ընդհատուած Մեսրոպ Մաշտոցի եւ նրա սիրակիցներից սկսած շարժընթացը ԺԼ. դարուն վերսկըսուել է վարդապետ Միհիթար Սեբաստացու (1676-1749) ու նրա հիմնած Հայ միաբանութեան (1700) անդամների ջանքերով։ Մահմանելով Միհիթար Սեբաստացու մշակութային-լուսաւորական գործունէութեան ընդգրկումը, Հ. Վարդան Աշքարեանը, ի մասնաւորի, նշում է. «Հայ ազգային մշակոյթը Ե. դարուն նըշուած իմաստով կապուած էր սերտօրէն Մաշտոցի եւ անոր անխորտակելի կնիքը պիտի կրէ միշտ... իսկ ԺԼ.-ԺԹ. դարերու հայ մշակոյթը կը գտնուի շունչին եւ ոգիին ներքեւ Միհիթար Սեբաստացիին եւ Միհիթարեաններուն... Մաշտոցի գիծն ու գործը կը շարունակեն Միհիթարեանները՝ եռանդուն։ Գիծ ու գործ – ընդհատուած էին մթուրեան եւ գուեկուրեան դարերով։ Մաշտոց պիտի գործէր նման Միհիթարի՝ երէ ապրէր ԺԼ. դարուն։ Ու Միհիթար՝ հայ գրերու գիւտին պիտի նուիրուէր, երէ Ե. դարը ըլլար իր ժամանակաշրջանը։ Երկութին ալ մտահոգութիւնը նոյնն էր – ազգը, ազգային գոյուրիւնը, ազգային ապագային, ազգային հոգեկան ու իմացական վերելքը»⁶:

tice, prospect: materials of the IV enternational scientific conference on February 15-16, 2014, Prague, Ve'decko vydavatelske' centrum «Sociosfe'ra» – Prague, 35-36.

Նոյն, *Армянское культурное наследие как механизм самозащиты нации в условиях глобализации (к вопросу о политической концепции культуры)* – Армения в диалоге цивилизаций. Материалы международной конференции, 28 апреля 2011г., «Деком», Нижний Новгород 2011, 85-89; Նոյն, Ոսկեղարից Զարրօնի՛ (հայ ազգային-մշակութային աւանդոյթների ձեւալորման շարժեթացի դիտարկման փորձ) – Միհազգային գիտաժողով՝ նուիրուած Հայոց գրերի գիւտի 1600-ամեակին։ Զեկուցումների ժողովածու, ՀՀ ԳԱԱ. «Գիտութիւն» հրա., Երեւան 2006, 178-184:

6 ԱԾՔԱՐԵԱՆ, Հ. Վ., Միհիթարեանները հայ մշակոյթի շահակիր, ի Բազմապէտ, 2001, N 1-4, 25:

Մեսրոպ Մաշտոցի եւ Միհիթար Սեբաստացու ծրագրային կողմնորոշումների նման համայարաբերակցութիւնը բացատրելի է «ազգ» հասկացութեան հին հայկական աւանդական ըմբռոնմամբ: Հին աշխարհում սկիզբ առած եւ հայկական քրիստոնէական աւանդոյթի մէջ վերահմաստաւորուած «ազգ» հասկացութիւնը ըմբռոնում է նախ որպէս էթնոմշակութային հասկացութիւն: Մեսրոպ Մաշտոցի ստեղծած հայ դպրութեան վրայ հիմնուած եւ հայ պատմագրութեան նախահայր Մովսէս Խորենացու (Ե. դար) պատմագիլիսոփայական հայեցակարգի մէջ իր բարձրագոյն արտայայտութիւնը ստացած հայ ազգային գաղափարաբանութեան մէջ «ազգ»ը «կը բնորոշուի՝ ըստ եռութեան եւ առաջին հերթին՝ ո՛չ թէ իր պետական կարգուսարքով, այլ իր պատմական ու մշակութային հասարակաց ժառանգութեամբ եւ ասոր գիտակցութեամբ, ինչպէս նաեւ հասարակութեան նակատագրին հանդէպ հասարակաց մտահոգութեամբ ու նուիրուածութեամբ: Սոյն ինքնազիտակցութիւնն է որ, էապէս եւ առաջնարար, կը կերտէ ազգը, մինչ պետականութիւնը՝ եթէ որեւէ պատմառով բացակայ է՝ կը ներկայացնէ հեռանկարը, տեսլականը՝ որու կառուցման կը միտին ու կը ձգտին ազգային հաւաքական գիտակցութիւնը եւ այս գիտակցութեանը բխող նիգերը⁷: Մկան առնուազն Ե. դարից եւ մինչեւ Ի. դարի սկիզբը, «ազգ» հասկացութեան նման մեկնաբանումը ընկած էր հայ ժողովրդի ազգային ինքնազիտակցութեան եւ հայ ազգային գաղափարաբանութեան հիմքում:

Իր կեանքի ողջ ընթացքում Միհիթար Սեբաստացին կենսագործել է հայ ազգի հոգեւոր վերածննդի սեպհական ծրագիրը: Վերջինիս գերխնդիրն էր հայ ազգային ինքնատիպութեան հիմքերի վերահաստատումը: Ազգային ինքնատիպութեան կարեւորագոյն նախադրեալներն են համարում ազգային լեզուն, ազգային պատմութիւնը եւ Ազգային եկեղեցու հայեցակարգը:

Միհիթարեանների աշխատութիւններում շարադրուած է Միհիթարեան՝ Միհիթարի կողմից ձեւակերպուած գործունելութեան ծրագրային դիրքորոշումը: Միհիթարի մտագրութեամբ, ազգի բարեպաշտ հոգին պէտք է դառնար գործիք ազգին կրթելու եւ դաստիարակելու նպատակով: Միեւնոյն ժամա-

7 Զէքինիևն, Հ. Լ., նախնական մկատողութիւններում շարադրուած է Միհիթարեան՝ Միհիթարի կողմից ձեւակերպուած գործունելութեան ծրագրում նկատմամբ, ի Հոգիի եւ ինքնութեան հետքերով, Գրականութեան եւ արուեստի թանգարանի հրտ., Երևան, 2000, էջ 144:

նակ անհրաժեշտ է համարուել մօտեցնել Հային Եւրոպային՝ առանց ազգայինից նրան օտարացնելու: Այսինքն, Եւրոպական դիտութեան եւ լուսաւորութեան համակարգից հարկ է համարուել փոխանել այնպիսի գաղափարներ, որոնց համեմատ էին ազդի էութեանը, նրա հոգեւոր հակումներին⁸:

Միաբանութեան նշանաբանը լաւագոյնս ձեւակերպել է Հայոց Գաբրիէլ Այվազեանը (Այվազովսկին). «... ազգին աչքը և միտքը բանալ գիտութեամբ՝ որպէս զի հասկընայ, թէ իր պատմութիւնը ինչ է, իր լեզուն որն է, իր դաւանութիւնը ուղիղ է, եկեղեցին ուղղափառ է, մէկ խօսքով՝ ոչ ազգ մը սեպուկու համար իր ազգութիւնն ուրանալու կարօն է, և ոչ ուղղափառ ըլլալու համար իր եկեղեցին ու առաջնորդներէն հետանալու ապստամբելու է»⁹:

Մշակութաստեղծ այս ձեւերի չնորհիւ է ամբողջականացել ազգի գաղափարը (Ե. դար), ապահովուել ազգային միասնականութիւնը անգամ՝ քաղաքական անկախութեան չոյնութեան պայմաններում։ Հայ ազգը անընդհատօրէն իրականացրել է իր պատմական կեանքը պատմական հայրենիքում (մինչեւ 1915), անցնելով քաղաքակրթութիւնների կերթափոխման բոլոր լրջանների միջով եւ ստեղծելով եզական հայկական քաղաքակրթութիւն, որի ժառանգորդն է իրեն իրաւացիորէն համարում արդի հայութիւնը։

Միիթար Սեբաստացու ծրագրային դիրքորոշումների բուն
չութիւնը բովանդակող Հ. Գ. Այլագողակուր բանաձեւը բնութա-
գելի է որպէս վարդապետի պատմական տեսունակութեան ու
միաժամանակ Միիթարեանների պատմապիլիսոփայական հայ-
ցակարգի ելակէտ. «Ամէն մէկ բաղաքականացեալ (քաղաքակըր-
թուած-Ռ.Մ.) ազգ կրթութեան (մշակոյթի-Ռ.Մ.) մէջ յառաջադէմ
կ'ըլլայ ու կը կատարելագործի իր երկրին օդարածնին ու բնական հան-
գամանցն եւ իր ցեղին սեպիական նկարագրին համեմատ, որով եւ իր
լեզուն, գրականութիւնն ու արհեստներն հարկաւորապէս յասուկ, ազ-
գային տիպ կամ դրոշմ մը կ'ընդունին: Ասոր համար այն ազգն՝ որուն
մէջ ըլլոյ արհեստն ու գիտութիւնը սեպիական կերպէն (ազգայնութե-
ան) առաջ գալու համար անհնարինութեան առաջ գալու համար անհնարինութեան

⁸ ՄԻՐՈՒԽԵԱՆ, Ռ., Ազգային լուսաւորութիւնը որպէս ազգային գաղափարախոսութեան գերիշմանի Միհրաբեամների հայեացքներում, ի Բազմաթիւ, 2001, Թիւ 1-4, 223:

9 ԱՅՎԱԶՅԱՆ, Հ. Գ., Ալրուազիծ ոգույ և Ալբացից Սլովքական օրագիր բամութեան վենետիկյ, Կ. Պոլիս 1875, 17-18:

նէ) զուրկ են՝ ներքին կեանք չունին»¹⁰: Դրանից հետեւում է, որ մի ժողովրդի մէջ ներքին (Հոգեւոր) կեանքի արտայայտութիւն հանդիսացոյ ազգային մշակոյթի (գիտութեան, արուեստի, գրականութեան, կրթական համակարգի) բացակայութիւնն այդ ժողովրդին գրկում է հասարակական կեցութեան (ազգային ձեւի մէջ) ստեղծման ու պահպանման հնարաւորութիւնից եւ իրաւունքից: Միւս կողմից, ազգային մշակոյթի առկայութիւնն ազգի ինքնատիպութեան/ինքնութեան (Միիթարեանների եղբաբանութեամբ նաև «ազգայնութեան») պահպանման նախապայմանն է, իսկ հեռանկարում նաև ազգի քաղաքական ձգտումների հիմքը:

Միիթարեանների խորին համոզմամբ, մտաւոր առաջադիմութեան հետեւանքով նոր ժամանակաշրջանում առաջացած գաղափարախօսական մթնոլորտը կարող է նպաստել փոքր ազգերի համար կենսական նշանակութիւն ունեցող այդ գործընթացին: Միիթարեանների այս պնդումն ունի ինչպէս պատմական, այնպէս էլ բարոյական լուրջ հիմնաւորում:

Պատմութիւնը բացայայտում է այն օրինաչափութիւնը, որ մշակութային եւ քաղաքական գործօնները միասնաբար են գործում: Քաղաքական շարժումների շարժառիթը, որպէս կանոն, մշակութային է: Միաժամանակ մշակութային (գաղափարախօսական) շարժումների ենթատեքստը քաղաքական է: Մշակոյթի ինքնատիպութիւնը քաղաքական անկախութեան ձգտման հիմքն է, մինչդեռ քաղաքական անկախութիւնը՝ ազգի ինքնութեան/ինքնատիպութեան (ինչը մշակութային չափանիշ է) ապահովման գրաւականն է:

Ազգի հոգեւոր մշակոյթի (բանահիւսութիւնից մինչեւ փիլիսոփայութիւն եւ գիտութիւն) ձեւաւորումը համայարաբերական է ազգի պատմական գիտակցութեան ձեւաւորմանն ու զարգացմանը: Համապատասխանաբար, ազգի հոգեւոր մշակոյթի (եւ անդամ՝ դրա առանձին ոլորտների) ձեւաւորման ընթացքի հետազոտումը հնարաւորութիւն է ընձեռում բացայայտել նոյն ազգի ներքին, հոգեւոր կեանքի աստիճանական ծաւալման սահմանները, դրանով իսկ նաև նրա պատմական գիտակցութեան

10 ԶԱՐԴԱՐԱՆԱԼԵՅՆ Հ. Գ., Պատմութիւն հայերէն դպրութեանց ի պէտութաման ազգային վարժարանաց, Մաս Բ., Ս. Ղազար, Վենետիկ 1878, 396:

հիմքն ու միտուածութիւնը։ Լինելով ազգային մշակոյթի աշխարհայեցքային բնութագրումը՝ իւրաքանչիւր ազգի պատմական գիտակցութիւնը նոյն ազգի ինքնաճանաչման, այն է՝ սեփական ստեղծագործական, հոգեւոր ներունակութեան գիտակցման արտայայտութիւնն է։ Ազգի պատմական գիտակցութիւնը (պատմափիլիսոփայութիւնը) բովանդակում է ազգային մշակոյթի ներքին խորհուրդը՝ ազգի գոյութեան բացարձակ (իդէալական) իմաստի, հետեւապէս՝ նաեւ նրա պատմական հեռանկարի սահմանումը¹¹։

Հայեցակարգային այս ուրուագծի մէջ ամբողջութեամբ «տեղաւորում է» հայ ազգի հոգեւոր վերածննդի Մխիթար Սեբաստացու ծրագիրը, որի հիմքում ընկած երեք հիմնարար գաղափարներն ամփոփում են ազգի հոգեւոր կեանքի լրիւութիւնը։

1. Հայ վանական կեանքի վերափոխումը՝ վերապրեցնելով հայ վանականութեան նախնական կարգապահութիւնը՝ «աւելցնելով միահանական երեք Ուխտերու (հնագանդութեան, աղքատութեան և կուսակրօնութեան) ներքին բովանդակութեան բացայացութիւնն ալ»¹²։ Հայ իրականութեան մէջ Մխիթարի հիմնած միաբանութիւնը ոչ միայն առաջինն էր, այլեւ իր բնոյթով եւ առաւելութեամբ եղակի։

2. Հայ ժողովրդի հոգեբարոյական եւ մտաւոր «Զարքօնիքը», որի ծրագիրը ներամփոփում է հետեւեալ բաժինները՝

- Լեզուական քաղաքականութիւնը (Հայ դասական լեզուի՝ գրաբարի նարոգումն ու նաեւ հայերէնի՝ աշխարհաբարի զարգացում):

11 Мирумян, Р., *Историческое сознание как фактор преодоления темпорального растворения национальной идентичности (концептуальный аспект)*. – в Материалы международной научной конференции “Проблемы национальной безопасности в условиях глобализации и интеграционных процессов (межdisciplinарные аспекты). – Изд-во РАУ, Ереван 2015, 275: Դոյն, Սէն ԱՐԵՒՇԱ-ՏԵԱՆԻ պատմափիլիսոփայական հայեցակարգի մերուդարանական տևածիկները, ի Հայ իմաստափրութիւնը հոգեւոր մշակոյթի համակարգում, Պրակ 5, Երեւան 2003, 11:

12 ԵԱՐՏԸՆԵԱՆ Հ. Տ., Մխիթարեան գաղափարական եւ Մխիթարեան իմբռութիւն, 27:

- Պատմագրութեան (առաջին հերթին հայ պատմագրութեան) եւ հնաբանութեան զարգացումը:
- Կրօնական, ծիսական, հայրախօսական, բարոյախօսական նոր աշխատութիւնների ստեղծումն ու հին աշխատութիւնների մեկնաբանումը:
- Հայ հին (դասական) հեղինակների աշխատութիւնների հրատարակումը:
- Դասական (յունահռոմէական) հեղինակների աշխատութիւնների թարգմանութիւնն ու հրատարակումը:
- Եւրոպական հեղինակների աշխատութիւնների հրատարակումը:
- Հայ թատերագրութեան եւ հայ թատրոնի ծնունդը:
- Հայ քարտէզագրութեան զարգացումը
- Գեղարուեստական գրականութեան (ինչպէս հայ, այնպէս էլ եւրոպական հեղինակների երկերի) հրատարակումը:
- Ազգային լուսաւորութեան (կրթութեան եւ դաստիարակութեան) զարգացումը:
- Մուրք Ղազար կղզում Հայկական ձեմարանի (Ակադեմիայի) հիմնումը:

3. Հայ ազգի հոգեւոր հայրերի (Գրիգոր Լուսաւորիչ, Սահակ Պարթեւ, Մեսրոպ Մաշտոց, Գրիգոր Նարեկացի, Ներսէս Շնորհալի) աւանդած Քրիստոսի հաւատքի ճշմարիտ ըմբռնումը՝ մարմնաւորող Տիեզերական եկեղեցու մասին դադափարը: Այդ դադափարից բխող հայկականի եւ ազգայինի ըմբռնման հէնքի վրայ Սեբաստացին եւ միաբանները պաշտպանեցին «Հայ եկեղեցին, անոր կրօնական ու ծիսական աւանդութիւնները, հայ հայրապետներուն անունը, գործն ու վարդապետութիւնը, դաւանութիւնը: Անոնց պատճեռով ո՞վ աւելի կրեց, հալածուեցաւ, կործանումի եզրին գըտնուեցաւ...: Սակայն, անոնք չդաւանանեցին երբեք իրենց այդ ոսկեղեն սկզբունքին»¹³:

Համագգային «Զարքօնքի» Սեբաստացու ծրագրի ներիմասու ամփոփելի է հետեւեալ բանաձեւի մէջ. իւրաքանչիւր ազգ,

13 Անդ, 29:

այդ թւում նաեւ հայ ազգը, օժտուած է մարդկային էութեան կատարելագործման առանձնայատուկ ըմբռնմամբ՝ պայմանաւորուած այդ ազգի կենսաձեւի հոգեբարոյական էութեամբ:

Այդ իսկ պատճառով ազգութեան պահպանման պահանջը մի ազգի համար արտաժամանակային է եւ բնական: Հստ այդմ, ազգային լուսաւորութիւնը՝ հայ ազգի հոգեւոր վերածննդի կարեւորագոյն կառուցակարգն ու հայ ազգային-մշակութային աւանդութների պահպանման եւ զարգացման նախապայմանը, պէտք է ուղղորդուած լինի ազգային զգացման պահպանմանն ու ամրապնդմանը, հակառակ դէպքում նենգափոխւում է լուսաւորութեան բուն էութիւնն իսկ: Պատճառն այն է, որ ազգային զգացման պահպանումը ազգի բարձր պարտաւորութիւնն է: ազգութիւնը ազգի համար բարձրագոյն բարօրութիւն է, յանուն որի պէտք է զոհաբերուի ոչ միայն անհատական, այլեւ հասարակական բարօրութիւնը: Ազգային զգացումը կենդանի պահելու համար լուսաւորութիւնը պէտք է ներդաշնակ լինի ազգային կեցութեան նախահիմքերի հետ: Այս նկատառումով անհրաժեշտ է ապահովել ազգի նախկին լուսաւորութեան՝ «Ռազմական համարի» եւ նոր ժամանակաշրջանի ազգային լուսաւորութեան էութեան ճիշտ յարբերակցումը¹⁴:

Ազգային կեցութեան առաջին կրուանը Մխիթարն ու նրա աշակերտները համարում են լեզուն: Այսպէս, Պ. Յովնանեանը հաստատում է, որ մարդուն ի բնէ ներյասուկ կեցութեան միակ ձեւի՝ քաղաքակրթութեան առաջացման եւ զարգացման նախապայմանը լեզուն է: Մինչդեռ գիտութիւնների եւ կրթութեան, այսինքն՝ մտաւոր առաջադիմութեան սկիզբն ու հիմքը ազգային լեզուն է: Լեզունների յայտնի բաժանումից յետոյ («իւրաքանչիւր ըստ լեզուի յազգս իւրեանց եւ ի տոնին իւրեանց») իւրաքանչիւր լեզու «ամէն մէկ ցերին բարդին կամ հանգամանցն, ապրելու կերպին, տեղույն եւ ուրիշ ազդեցութիւն ընող հոգեկան ու ֆիզիկական որպիտութեանց դրոշմն իր վրայ կը յայտնէր»¹⁵: Դրանով է բացատրում այն հանգամանքը, որ ազգային լեզուն դառնում է ազգերի իւ-

14 ՄԻՐՈՒՄԵԱՆ, Ռ., Պատմափիլիսոփայական հայեցակարգերը XIX դարի հայ փիլիսոփայութեան մէջ մերոդարանական վերլուծութիւն, Երեւան 2003, 135:

15 ՅՈՎՆԱՆԵԱՆ Հ. Պ., Մարդկային լեզուին սկզբան, համգամանաց, միութեան ու բաժանման եւ ազգային լեզուաց վրայ Քննական տեսութիւն մը, Վիեննա 1857, 61:

րորինակ սեփականութիւնը, ուստի եւ հին եւ անուանի ազգերի առաքելութիւնն էր՝ «րուն ազգային լեզուաց վրայ ունեցած սէրն ու յարգը, ու անոր պահպանութեան, գործածութեան ու պայծառութեան համար ցուցըցած հաստատուն խնամքը»¹⁶:

Լեզուն Միհիթարեանները համարում են ազգի հոգեւոր միասնութեան, այսինքն՝ ազգային մշակոյթի ձեւաւորման եւ զարգացման խթան: Ուստի լեզուն, ըստ նրանց, ներկայ եւ ապագայ սերունդներին ազգի հոգեւոր ակունքների հետ կապող գլխաւոր օղակն է: Հէնց այս տեսանկիւնից է անհրաժեշտ քըննարկել Միհիթարեանների գործունէութեան ողջ ընթացքում ազգի հոգեւոր կեանքի համար արդիական «գրաբար-աշխարհաբար» խնդիրը, որն առ այսօր պահպանում է իր արդիականութիւնն ու կարեւորութիւնը: Լեզուն, որպէս պատմամշակութային երեւոյթ, ենթակալ է զարգացման: Այդ գրոյթի հաստատումն անհրաժեշտ է Միհիթարեաններին՝ գրաբարի պահպանման եւ աշխարհաբարի ձեւաւորման ու զարգացման օրինաչափութեան հիմնաւորման համար: Միհիթարեանները, ըստ էութեան, գրաբարն ու աշխարհաբարը գիտում են որպէս ազգային լեզուի պատմականօրէն պայմանաւորուած եւ ազգի առաջարկիմութեան համար խիստ անհրաժեշտ երկու գծեր¹⁷:

Այս հարթութեան վրայ մեկնաբանելի է նաեւ ազգային պատմութեան իմաստաւորման եւ այդ հէնքի վրայ՝ հայրենասիրութեան զարգացման Միհիթարեանների առաջադրած խնդիրը, որ շաղկապում է Դաստիարակութեան կառուցակարգի նրանց ըմբռնման հետ: Ըստ էութեան, դրան է յանգեցւում ազգային լուսաւորութեան Միհիթարի մշակած ողջ ծրագիրը: Վերջինիս գաղափարական հէնքը սահմանելի է հետեւեալ բանաձեւով: «Դաստիարակութիւնն է իրապէս զարգացումն մարդկային կարողութեանց», որի լիակատար դրսեւորումը հայրենասիրութիւնն է: Այդ իսկ պատճառով հայրենի պատմութեան իմաստաւորման եւ հայրենասիրութեան զարգացման Միհիթարեանների միտումը բընութագրելի է որպէս ժամանակային երեք կերպի (մողուսի)

16 Անդ, 93:

17 ՄԻՐՈՒՄԵԱՆ, Ռ., Կրթութիւնը որպէս ազգի իմբնութեամ պահպանման կարեւորագոյն կառուցակարգ Գարրիէլ Այվազովսկու փիլիսոփայաշ-Ֆադակամ հայեցակարգի մէջ - Проблемы национальной идентичности в контексте современной глобализации: 3-4 ноября 2017 г., Изд-во РАУ, Ереван 2017, 103-106.

(անցեալի, ներկայի ու ապագայի) հետ յարաբերակցուող ազգի ինքնաճանաշման, սերունդների ժառանգործման եւ ազգային ողու վերակենդանացման անհրաժեշտութեան գիտակցում:

Մխիթարեանների տեսակէտով, պատմութեանը բնորոշ է ազգային նկարագիր, ուստի եւ պատմութիւնը ազգերի պատմութիւնն է: Պատմութեան ճանաչողութեան էութեան Մխիթարեանների վերոգրեալ ըմբունումները կապակցելի են ազգային պատմութեան ուսումնասիրման (ազգի պատմութեան մոդելաւորման) նպատակի նրանց մեկնաբանումների հետ: Հսոյ այսմ, որեւէ ազգի (յատկապէս հին ազգի) քաղաքական եւ բարոյական կեանքը, այսինքն՝ Պատմութիւնը ճիշտ իմաստաւորելու համար անհրաժեշտ է «իր կրօնական իմացմունքը եւ գործը, պարզապէս ըսելով՝ իր Հաւատքն ալ նանչնալ. մանաւանդ այն ազգաց՝ որ յիշուած են ի հենագոյն ժամանակս, եւ կամ ժամանակի հետ՝ անցեր են, կամ դեռ կան եւ կմնան»¹⁸: Մխիթարեանների պատմահայեցողութեանը բնորոշ է ազգային ինքնութեան գիտակցութեան ամրապնման միտումը:

Առաջին փորձն այս առումով կատարել է Հայր Միքայէլ Զամշեանը, որի «Հայոց Պատմութիւն» եռահատոր աշխատութիւնը լէոն իրաւամբ անուանել է «Ժ. դարու գրական կորող»: Զամշեանի աշխատութիւնը բովանդակում է Հայաստանում կատարուած քաղաքական դէպեքերը, հայ եկեղեցական կեանքի կանոնաւոր ընթացքը, հայ կաթողիկոսների պատմութիւնը եւ ազգի կեանքում նրանց կատարած դերը՝ սկսած Աղամից եւ Նոյից մինչեւ պատմիչի ապրած ժամանակաշրջանը, այդ ամէնը շաղկապելով դրացի ժողովուրդների (ապարսիկների, յոյների եւ հոռմէացիների) պատմութեան հետ: Հարուստ այս նիւթը պատմիչը դասակարգում է՝ հայ պատմութիւնը բաժանելով վեց շրջանների՝ նահապետների եւ Հայկազոնիների, Արշակունեաց թագաւորութեան, մարզպանների եւ հայ նախարարների տիրապետութեան, Բագրատունեաց թագաւորութեան, Ռուբինեանների թագաւորութեան, անիշխանութեան¹⁹:

Պատմական այսպիսի ընդարձակ համայնապատկերի ստեղծմամբ Զամշեանը, ըստ էութեան, նպատակ ունէր նպաստել ազ-

18 ԱԼԻՇԱՆ, Հ. Դ., Հիմ հաւատո՞ք կամ հեթանոսական կրօն հայոց, Վենետիկ 1910, 1:

19 ԶԱՄՉԵԱՆՑ, Հ. Մ., Պատմութիւն Հայոց ի սկզբամէ աշխարհի մինչեւ յամ տեառն, Ա., Վենետիկ 1784, 49:

գային ինքնաճանաչմանը (հայրենասիրութեան դաստիարակում ու ազգի պատմական հեռանկարի նկատմամբ հաւատի ներշնչում): Նման հաստատումը պայմանաւորելի է հայ ազգի՝ Աստծոյ ընտրեալ լինելու Զամշեանի ըմբռնմամբ: Ըստ այսմ, հայերի պատմութեան սկիզբը մարդկութեան պատմութեան սկիզբն է, հայ ժողովուրդը «նախամայր ժողովուրդ» է, Հայաստանը՝ քաղաքակրթութեան եւ մշակոյթի օրրանը, իսկ հայերէնը՝ մարդկութեան առաջին լեզուն²⁰:

Պատմափիլիսոփայական աւանդոյթների զարգացման տեսանկիւնից ուշագրաւ է Հ Ղուկաս ինձիմեանի «Տեսութիւն համառօտ իին և նոր Աշխարհագրութեան» աշխատութիւնը, որում պատմութիւնը դիտարկում է որպէս ազգի (ազգերի) հոգեմտաւոր կեանքի (աւանդոյթների, կրթական կենտրոնների, լեզուի, օրէնքների) ճանաչման աղբեւր: Շարունակելով Ստեփանոս Օրբելեանից եկող աւանդոյթը, ինձիմեանը յատուկ շեշտագրում է աշխարհագրութեան նշանակութիւնը պատմութեան համար. «... անարգ է այն պատմութիւնը՝ որ ունի իր մէջը՝ ոչ ժամանակագրութիւն, եւ ոչ աշխարհագրութիւն, որ երկու աչք են պատմութեան...»²¹:

Վերոշարադրեալում ուրուագծուող անցեալի իմաստաւորման եւ ապագայի մողելաւորման յարաբերակցումը Միսիթարեանները դիտում են որպէս ազգի գոյութեան եւ առաջադիմութեան կարեւորագոյն պայման: Դրանով է բացատրելի այն հանգամանքը, որ պատմութեան նպատակի նրանց սահմանումը («Ո՞ւր կ'նրբանի») կապակցում է ազգի պատմական կարգավեճակի բնութագրման անհրաժեշտութեան նրանց գիտակցման հետ:

Առանձնայատուկ ուշադրութեան են արժանի Միսիթարեանների՝ դիտութեան «իրաւասութիւնների» հաստատումը ինչպէս տեսական, այնպէս էլ գործնական առումներով: Միսիթարեանների հայեցակարգի համար բնութագրական է Ա. Գուրգէնեանի հետեւեալ բանաձեւը. «... անհերքելի է որ Աստուած եշմար-

20 Թէեւ Մովսէս Խորենացին և նրան յաջորդող հայ պատմիչները հայերի ծագումը կապում են աստուածաշնչեան աւանդոյթներին, սակայն Զամշեանը հայոց պատմութիւնը ուղղակիորեն սկսում է Ադամից: Յաջորդ դարաշրջանում հայերի՝ առաջին մշակութային ազգ լինելու գաղափարը պատմամշակութային լայն համասեխսուում զարգացնում է Ղեւոնի Ալիշանը, ինչը, ըստ Էռքեան, Զամշեանի ընդգծած միտումի տրամարանական շարունակութիւնն է:

21 ԻնձԻՃԵԱՆ, Հ. Դ., Տեսութիւն համառօտ իին և նոր Աշխարհագրութեան, Վենետիկ 1791, Յառաջարանութիւն:

տուրեանց առաջին աղբիւրն է, եւ բանաւորապէս այլ ծանօթուրիւն պատճառին կամիսէ քան զծանօթուրիւն արգասեաց, սակայն թէպէտ մարդս ինքզինքն չկրնար մտօֆ յղանալ՝ առանց իրեն պատճառին, բայց յայտնի է որ նախ եւ առաջ իր էուրեան եւ իր գլխաւոր կերպաւորութեանց գաղափարն կ'ունենայ, այսինքն իր զգացածին, նանցածին եւ կամնացածին գաղափարներն կ'ունենայ՝ քանի որ դեռ արտայայտ նանաչողուրիւն մի չունի Աստուածուրեան եւ անոր ստորոգելեաց վրայ, եւ յինքնեն կը բարձրանայ առ իւր պատճառն»²²:

Հետաքրքրական է այն հանգամանքը, որ Միկիթարեան հայրերը (Միրունեան, Երեմեան, Սարեան) յատուկ քննարկման առարկայ են դարձրել ԺԹ. դարու հայ պահպանողականների (Կրօնական մտածողների) համար գորեթէ ամենավիճելի՝ աստիճանական զարգացման Զ. Դարվինի ուսմունքը: Վերջինի նրանց քըննադատութիւնը յանգում է դարվինականութեան երեք առանցքային՝ «բարեշրջուրեան», «կենաց ինքնածին ըլլալուն» եւ «մարդու ծագման» սկզբունքի մերժմանը: Ելնելով արարչագործութեան գաղափարից, Զ. Ստեփան Սարեանը, օրինակ, նշում է. «Աստուած... ստեղծեց առաջին կեաները. որովհետեւ... միայն բնուրիւնը անկարող է կենսական շարժում տալու հանային կամ անկենդան նիւրին»: Այս հէնքի վրայ հերքում է տեսակների զարգացման սկզբանքունքը. «... տեսակներն անփոփին են եւ այդ տեսակները կը նկատեն (արարչագործութեան գաղափարի պաշտպանները- Ռ. Մ.) իրեւ անփոփին նախատիպեր: Ասոնց գաղափարով՝ Աստուած մի առ մի ուղղակի կազմեր է այս տեսակները, նոյնչափ ստեղծիչ գործողուրիւններով, որչափ որ են տեսակները»²³:

Ինչ վերաբերում է մարդու ծագման խնդրին, ապա մարդու «անսանական» ծագման սկզբունքի դարվինականների հաստատումը դիտարկում է որպէս արարչագործութեան գաղափարը Հետեւողականորդէն մերժելու բնականոն արդիւնք, որը անընդունելի է նախ մարդու բարոյականութեան վրայ բացասաբար ազդելու «Հեռանկարի» պատճառով: Դրանով է բացատրելի այն հանգամանքը, որ Դարվինի տեսութիւնը համարում է ուշադրութեան արժանի գիտական մեծ վարկած, որի պաշտպանութեան համար նրա կողմից ներկայացրած փաստարկը համոզիչ չէ եւ հեշտութեամբ հերքում է կրօնական մտածողութեան տեսանկիւնից:

22 ԳՈՒՐԳԵՆԵՍՆ, Ա., *Տարերք իմաստասիրուրեան ընդարձակ*, Ա., Վենետիկ 1869, էջ իգ-իդ:

23 ՍԱՐԵԱՆ, Զ. Ա., *Տարվիմակամութիւն*, ի Բազմակայ, 1902, N2, 64:

Ազգի ինքնաճանաչումը ենթադրում է ազգի հոգեւոր կեանքի հետազօտում, այն է՝ ազգային ոգու ստեղծագործական աղբիւրների սահմանում: Իրեն մեկնակիտ ընդունելով «Կրօնը սիրու է ազգային կազմութեան մէջ» բանաձեւը, հայ պահպանողականները եւ այդ շարքում նաեւ Մխիթարեանները, դրա չուրջն են կառուցում ազգի բոլոր իդէալները: Կենարար՝ հոգեւոր նախասկզբ-քի հէնքի վրայ ազգային իդէալների ամբողջականացումը արդարացի է թւում այն պատճառով, որ այդ պարագայում ապահով-ւում է ազգի հոգեւոր կեանքի օրգանական կարգը:

Վերջինս, իր հերթին, պայմանաւորում է ազգային կեանքի իմաստաւորուած միութիւնը՝ ազգի կենասունակութեան նախապայ-մանը: Միւս կողմից, Մխիթարեանների պահանջած՝ ազգի ստեղծագործական ոգու առկարութիւնը, ազգային գաղափարին ծառայելը հնարաւոր են դարձնում մարդկութեան, համաշխարհային քաղաքակրթութեան հետ ունեցած կապի ազգի գիտակցումը:

Մառայելու գաղափարը, որ, ըստ էութեան, հոգեւորի հա-սարակական միջուկն է, պահանջում է մարդուց դուրս գալ ան-հատական կեանքի սահմաններից եւ կողմնորոշուել դէպի ընդ-հանուր՝ ազգային եւ համամարդկային բարօրութիւնը: Այդ կողմ-նորոշման մէջ էլ որոնելի է Մխիթարեանների ձեւակերպած՝ անձնաւորութեան վսեմ խորհուրդը:

Այս համատեքստում արդարացի է թւում այն պնդումը, թէ Մխիթարեանների ողջ գործունէութիւնը ծաւալւում է երկու խորհուրդների շուրջ՝ Ազգ եւ Կրօն: Մխիթարեանների համար Կրօնը համազգային խնդիրների լուծման հօր խթան է: Նման պնդումը ենթադրում է կաթոլիկամէտութեան եւ հայ ժողովրդի դաւանափոխութեան ձգտման մէջ Մխիթարեաններին բազմիցս ներկայացուած մեղադրանքների վերաբիմաստաւորումը:

Խնդրի էութիւնը՝ գեռեւս ԺԹ. դարու կէսերին յստակօրէն ըմբռնել է Մտեփանոս նազարեանը. «Մխիթարը եւ նրա աշակերտները, գտնուելով պապի բացառիկ ազդեցութեան ներքոյ, պարտաւորուած լինելով կարուիկ Խտալիայի բարեացակամութեան համար, բնականարար, չէին կարող ունենալ այլ շահ, բացի լատինական եկեղեցու շահից, սակայն Հայաստանում կարուիկութեան հաստատումը խորք էր՝ հայերի բարոյական, մտաւոր ազնուացմանն ազդուած նրանց նախնական մտադրութեանը»²⁴: Մեր օրերին այդ տեսակէտը զարգաց-

24 Назарян, Ст., *Обозрение истории гайканской письменности в новейшие времена*, Казань 1846, 73.

նում, ճշգրտում եւ ամփոփում է Տ. Եարտըմեանը: Նրա կարծիքով, հայ ժողովրդի դաւանափոխութիւնը երբեք չի եղել Միիթարի եւ Միիթարեանների նպատակը: Միջեկեղեցական յարաբերութիւնների ջերմ ջատագով Միիթարը միտում չի ունեցել ստեղծելու կաթոլիկական հայրապետութիւն, քանզի համարում էր դա վտանգաւոր «հայ ժողովուրդին եւ անոր կրօնական գիտակցութեան, ինչպէս նաև նզումը եկեղեցական ու կրօնական «աւետարանական» հաղորդակցութեան մը»:

Դրա հետ մեկտեղ Հ. Տ. Եարտըմեանը նկատում է, որ Սեբաստացին խորապէս ըմբռնում էր Հայ Առաքելական եկեղեցու «Էական» ուղղափառութիւնը՝ «հակառակ դաւանարանական ինչ ինչ բանաձեւումներու այլազանութեան, գերծ՝ վարդապետական մոլորութիւններէ, հակառակ լատինամիտ իմբրակներու (Հռոմ պատրաստուած հայ քէ օտար եկեղեցականներու) տգէտ, նեղմիտ ու միակողմանի մտնեցումներուն»²⁵:

Ինչպէս արդէն նշուել է, հայկական քաղաքակրթութեան պատմութեան մէջ նկատելի են մի քանի շրջափուլէր, որոնք ամրագրում եւ հաւաստում են հայի հոգեթարոյական առանձնայատուկ դիմագիծը, հայկական քաղաքակրթութեան իւրօրինակ կնիքը: Այդ շրջափուլերից մէկը Հայկական Վերածննդի (ԺՀ.-ԺԹ.) շրջանն է, որ գերթարան անգամ վկայում է, որ մշակութաստեղծ բոլոր ձեւերը, որոնց մէջ հազարամեակների ընդդրկումով իրականացւում էր հայ ազգի կենսագործունէութիւնը, «համընդգրկող» էին նրա մշակութային ողջ պատմութեան համար: Դա, իր գերթին, թոյլ է տալիս ձեւակերպել հայ մշակոյթի պատմական միասնականութեան մասին գաղափարը:

Յայտնի պատճառներով երկար ժամանակով ընդհատուած վարդապետ Սեսրոպ Մաշտոցի եւ նրա սիրակիցների սկսած հայ ազգի ինքնաճանաչման շարժընթացը վերսկսուել է վարդապետ Միիթար Սեբաստացու ու նրա հիմնած Միաբանութեան անդամների շնորհիւ: Իր խորքային հարթութեան վրայ ազգային հոգեկանութեան (եւ մշակոյթի՝ իբրեւ գլու դրսեւորման միջոցի) հոգեկանութեան (եւ մշակոյթի՝ իբրեւ գլու դրսեւորման միջոցի) ըմբռնումը ընկած է ազգի հոգեւոր վերածննդի Միիթար Սեբաստացու ծրագրի հիմքում, որի նշանաբանն էր «Հայութեան պահպանումը եւ ազգի պահպանումը»: Խոկ դրան հասնելու դմանոր ճանապարհը հայ մեծ ճգնաւորը համարում է ազգային մշա-

25 ԵԱՐԸԼՄԵԱՆ Հ. Տ., Միիթարեան գաղափարական եւ Միիթարեան ինքնուրիւմ, 34:

կոյթին ծառայելը, ինչը նրա կողմից ըմբռնւում է որպէս յանուն Աստծոյ իրականացուող մեծ ծառայութիւն:

Այդ իրողութիւնը վկայում է այն մասին, որ Մխիթար Սեբաստացին, ինչպէս նաեւ նրա մեծ նախորդները, շեշտադրում է մշակութային նախասկիզբը եւ բարձրացնում այն՝ ազգային պետականութեան չգոյութեան պայմաններում, ազգային քաղաքականութեան աստիճանի, որի առանցքն էր՝ սկսած առնուազն Դ. Գ. (պաշտօնապէս քրիստոնէութեան ընդունման ժամանակաշրջանից), Կրօնն ու Ազգը:

Իր կեանքի ողջ ընթացքում Մխիթար Սեբաստացին կենսագործել է այս հրաշակերտ ծրագիրը, որի գերխնդիրն էր հայ ազգային ինքնութեան նախահմանքերի՝ ազգային լեզուի, ազգային պատմութեան եւ Ազգային եկեղեցու հայեցակարգի «լիրաւորեան» վերականգնուումը: Մխիթար Սեբաստացու ծրագրով նախասահմանուած Միաբանութեան բազմաբնոյթ եւ բեղմնաւոր գործունէութիւնը պայմանաւորել է հայկական քաղաքակրթութեան երկու մեծ շրջափուլերի՝ Ոսկեդարի եւ Վերածննդի (Ա. Եւ Բ. Լուսաւորութեան) «փոխականչը»:

Ոսկեդարը միտուած էր հայ հոգեւոր մշակոյթը բարձրացնելու յունական մշակոյթի մակարդակին՝ մշակութային այդ երկու աշխարհների միջնեւ համահաւասար երկխօսութիւն ապահովելու համար եւ այդ հէնքի վրայ՝ զարգացնելու սեփական էութեան ինքնագիտակցութիւնը եւ սահմանելու քաղաքակրթական զարգացման սեփական ուղին:

Վերածնունդը, իր հերթին, միտուած էր հայ հոգեւոր մշակոյթի դարաւոր աւանդոյթները վերակենդանացնելու եւ զարգացնելու՝ արագ զարգացող եւրոպական մշակոյթի հետ համահաւասար երկխօսութիւն ապահովելու համար: Երկու մշակոյթների հանդիպումը պէտք է իրականացուէր ազգի պատմական գոյութեան նոր շրջափուլում աշխարհայեացքային նոր ընդհանրացումների հէնքի վրայ:

Որոշակի իմաստով արդարացի է թւում այն պնդումը, որ հայ լուսաւորական շարժման՝ նոր ժամանակաշրջանի ազգային գաղափարախօսութեան ձեւաւորման եւ զարգացման նախադրեալները են առնում Մխիթարեան միաբանութեան շըրջանակներում: Իսկ դա նշանակում է, որ Մխիթար Սեբաստացուն եւ նրա հետեւորդներին յաջողուել է պատմամշակութային նոր պայմաններում վերահաստատել հայկական քաղաքակրթու-

թեան յարացոյցը, ինչը իրաւացիօրէն բնորոշելի է որպէս Մխիթարի եւ Մխիթարեանների քաղաքակրթական մեծ սիրանք:

Ուստի օրինաչափ է թւում այն պնդումը, թէ «Հայոց Պատմութեան մէջ, եւ ոչ միայն Հայոց, անկրկնելի այս երեւոյթը (Մխիթարեան Մխաբանութիւնը - Ռ.Մ.), դարձած է ՀԱՅ ՀՈԳԵՆՈՐ եւ ՆԻՒԹԱԿԱՆ ՄՇԱԿՈՅԹԻ փարոս, արժէքներու կայսրութիւն մը, անսպան կարելիութիւններով օժտուած, որուն հարկ է որ լրջօրէն եւ մեծ գիտակցութեամբ մօտենալ օրէօր անող ՀԱՅ ՍՓԻՒՌԻՔԸ, քանի որ հիմնուած չէ մի քանի տասնեակ վաճականներու հոգեւոր եւ իմացական փափառներուն գրիացում տալու, այլ համաձայն ՄԵԾ ՍԵԲԱ.ՍՏԱ.ՑԻՒ ԿՏԱԿԻՆ - ՍԿԻԶԲԷՆ ի Վեր, ԻՆՉՊԵՍ ԵՍ, ԱՅՍ ՄԻԱԲԱՆՈՒԹԻՒՆՆ ԱԼ ՍԱՀՄԱՆՈՒԱԾ է ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԻ ՄՇԱԿՈՒԹԱՅՑԻՆ ԾՍՐԱՅՈՒԹԵԱՆ ԵՒ ԱՍՏՈՒԾՈՅ ՓԱՌԻՒՆ»²⁶:

Հայ ազգի հոգեւոր վերածնդի Մխիթար Սեբաստացու ծրագրը եւ Մխիթարեան Մխաբանութեան գործունէութեամբ ապահովուող այդ ծրագրի կենսագործումը հաստատել են հայ ազգի պատմական գոյութեան քաղաքակրթական հետեւեալ (եղակի) օրինաչափութիւնը՝ ազգի հոգեւոր ինքնատիպութիւնը նոյնքան կարեւոր է, որքան նրա քաղաքական անկախութիւնը:

Յիրաւի, սեպհական գաղափարներ չունեցող ազգերը հոգեւարոյական առումով անհրաժեշտօրէն ենթարկում են այն ազգերին, որոնց գաղափարներն ընդունում են: Իսկ դա յոի է օտարածին գաղափարներ որդեգրած ազգերի քաղաքական անկախութեան կորստի վտանգով:

Որպէսզի մտնել կարողանան Մշակոյթի (Պատմութեան) աշխարհ, ազգերը պէտք է ձեռք բերեն (կաստակեն իրենց ողջ կենսագործունէութեամբ) «այցելարու», ինչը այդ ազգերի հոգեւոր ներունակութեան գերագոյն արտայայտութեան ու զարգացման արդիւնքն է: Պատճառն այն է, եւ դա ապացուցում է ողջ պատմական շարժընթացով, որ պետականութիւնը, տնտեսութեան զարգացման բարձր մակարդակը, համաշխարհային քաղաքական համակարգը, միջազգային իրաւունքը եւ անգամ ինքը՝ ազգը, որշակի ռացիոնալ սկզբունքների կենսագործման արդիւնքը չեն:

Այդ իրողութիւններին ծնունդ տուող միակ ուժը ժողովը (ժողովուրդների) հոգեւոր որոնումն ու ձգտումն է:

26 ՊԶՏԻԿԵԱՆ, Հ. Յ., Մխիթար վրդ. Սեբաստացիի եւ Մխիթարեամներու նպաստը հայ մշակոյթին, Երևան 2003, 78-79:

Ուստի համաշխարհայնացման արդի վարկածի եւ արդի աշխարհակարգի փոփոխման իրական եւ հնարաւոր բացասական հետեւանքները յաղթահարելի են ոչ թէ հերթական բարեփոխումներով, այլ արդի աշխարհի ժողովուրդների եւ առաջին հերթին՝ բազմադարեան մշակութային աւանդոյթներ ունեցող ազգերի հոգեւոր նախասկզբի եւ հոգեւոր ձգտումների վերածննդի եւ զարգացման միջոցով:

Ասուածը վերաբերում է նաեւ հայ ազգին, որը, պահպանելով եւ զարգացնելով հարուստ ազգային-մշակութային աւանդոյթները, կարող է յաղթահարել համաշխարհայնացման եւ աշխարհակարգի փոփոխման բոլոր «պոռքկումները»:

ՈՒՄԱ ՄԻՐՈՒՄԵՍՆ

Summary

THE MKHITAR SEBASTATSI PROGRAM FOR THE SPIRITUAL REVIVAL OF THE NATION AS AN ATTEMPT TO RESTORE THE ARMENIAN CIVILIZATIONAL PARADIGM

(On the political concept of culture)

RIMA MIRUMYAN

This article portrays the construction of the political doctrine of Mkhitar Sebastatsi as a political concept of culture. It is based on the cultural and educational activity of the Armenian monastic congregation he founded. The basic idea of article is the idea of national culture as the most important outlet for the spiritual potential of the nation. At the same time, national culture is the storehouse of spiritual experience accumulated in various cultural expressions. It is formed as a result of its "own" origin in history.

The basis of Mkhitar Sebastatsi's program for the spiritual revival of the nation is formed by the understanding of spirituality (and culture as its projection) as national in its essence. Its motto is not accidental: "Preservation of Armenians and preservation of the nation". According to the Fr. Abbot, the main way to achieve this is by serving the national culture. It was understood by him as service to God. Mkhitar Sebastatsi, like his great predecessors, stressed the importance of culture and, in the absence of national statehood, elevated it to the rank of national policy, since the 4th century, when Armenia adopted Christianity as state religion.

The activity of the Congregation, predefined by Mkhitar Sebastatsi's program, has conditioned two phases of the Armenian civilization- the "trumpet call" of the Golden age and the Renaissance (I and II Enlightenment). Thus, the basis for the formation and development of the national ideology of the new era is inscribed in the framework of the Mechitarist Congregation.

Mechitar Sebastatsi and his followers have succeeded in reinstating the Armenian civilizational paradigm.